

## Ո Ղ Զ Ե Ր Թ

Լոյսի պալատ մը հսկայ՝ ծովուն վըրայ կը ծըփայ.  
Ալիքներուն հետ ջուրին աստղերը լուռ կը հեւան...  
Մութը կ'իջնէ աչքերուս՝ սեւ թռչունի մը նըման  
Ու կը նստի երկընքին, հոգիներուն ալ վըրայ ...:

Ծըփանքներէն ջուրերուն քարերը մեղմ կը հեծեն ...  
Կայմե՛ր, կայմե՛ր ուղղաձիգ՝ խաւարին դէմ կը պոռթկան,  
Ու սոյլին մէջ սարսըռուն՝ կ'առնէ պալատն իր ճամբան:  
Օ՛չ, վազքը այդ լոյսերուն՝ անդունդներուն վըրայէն ...:

Քարափն անձայն կը խոկայ ոտքերուս տակ երերուն.  
Անձէս նետ մը կ'արձակուի ու կը սուրայ հոն, հեռուն՝  
Ուր հոգի մը հոգիէս անջատուեցաւ դեռ հիմայ ...:

Սիրտը ջուրին մէջ ինկող աստղի մը պէս կը դողայ՝  
Քողերն իրենց արձակած երր կը սահին օրօրուն՝  
Հարսներու պէս ըսպիտակ առազաստները ծովուն ...:

Լոյսի պալատը հիմա՝ ծովուն մէջ զե՛ռ կը ծըփայ ...:

Լառնաբա

ՅԱՐՈՒԻԹ ԵՂԵԳԵԱՆ